

ՀՅՅ ՆԿԵՐՈՂՆԵՐ

ՍԱՄՈՒԷԼ ՆԱՊԱՇ

(1415 ? - 1475 ?)

Պատկերահան վարպետ Սամուէլ որդին էր Տիրացու քահանայի: Ծնած է ժե. Դարու առաջին քառորդին ենթադրաբար: Աշակերտած է Յովհաննէս քահանայի: Եղած է ուսուցիչ Երզնկացի Նաղաշ Յովհաննէս քահանայի: Ընդհանրապէս ապրած եւ աշխատած է Երզնկացի շրջանին մէջ: Իր գրքական եւ մանրանկարչական գործունէութիւնը կ'ընդգրկէ 1436 - 1473 տարիները: Այդ շրջանի արդիւնքէն կրնանք յիշել հետեւալները:

1. - Եարակնոց, 1436, Երզնկա: Գրիչ Սամուէլ: Մաղկող՝ Յովհաննէս Գհն. Մելտինցի. — Յիշտ. ժե. Դարի, Ա. Մասն, թիւ 513:

2. - Յայսմաւուրք, 1446, Երզնկա: Գրիչ քազում, Մինաս սարկաւագ, Սարգիս, եւայլն: Նկարող՝ Սամուէլ վարպետ: Ստացող՝ Ներսէս քահանայ. — Յիշտ. ժե. Դարի, Ա., թիւ 678:

3. - Եարակնոց, 1455: Գրիչ եւ ծաղկող՝ Սամուէլ. — Զեռ. Վիեննայի, թ. 1600:

4. - Ժամագիրք Ատենի, 1465: Գրիչ եւ ծաղկող՝ Սամուէլ. — Զեռ. Հալէպի, թիւ 111: Յիշտ. ժե. Դարի, Բ., թիւ 303:

12. - Մերձեցայ ես. — Տպ. 906, 72, Տէր. — Զեռ. 1556 (էջ 261), 1566 (618), 1654 (634), 1700 (586), 3051 (590):

13. - Յանըսկըրընական ծոցոյ Հօր. — Տպ. 892, Գկ, Ողբ., ծայրանուն Յակոբ. — Զեռ. թիւ 1654 չունի:

14. - Որ ի Հօրէ տոտքեցար. — Տպ. 915, Գկ, Տէր. — Զեռ. 1556 (էջ 269), 1654 (639), 1684 (782), 1700 (593):

15. - Որ հայրական իշխանութեամբ. — Տպ. 905, 72, Տէր. — Զեռ. 1556 (էջ 259), 1654 (632):

16. - Սարսափելի սրբամամբ. — Տպ. 882, Բկ, Տէր, ծայրանուն Սարգիս. —

Հստ ցուցակագրող Արտաւազդ արքեպիսկոպոսի «էջ 93ի խորանը փառահեղ գործ մէջ եւ ուշադրութեան արժանի: ...: Ուկենակար այս խորանը շրեթ համադրութիւն մը կը ներկայացնէ նոյն էջի լուսանցագրղին եւ սկզբնատառին հետ» (Ցուցակ Զեռ. Հալէպի, 1935, էջ 190):

5. - Գանձարան, 1466, Երզնկա: Գրիչ Սամուէլ Նաղաշ. — Յիշտ. ժե. Դարի, Բ., թիւ 317:

6. - Աւետարան, 1473, Երզնկա: Գրիչ Մանուէլ Երէց: Մաղկող՝ վարպետ Սամուէլ պատկերահան. — Յիշտ. ժե. Դարի, Բ., թիւ 448:

ՄԻԱՆԱՍ ԿՐՕՆԱԿԱՐ

(1415 ? - 1485 ?)

Մինաս Նկարող ծնած է 1415ին մօտաւորապէս: Հօրը անունն էր Մաղթում, մայրը կը կոչուէր Մուրմիլիթ: Աշակերտած է Մկրտիչ Օրբէլինց (Աւրէկենց) վարդապետին, Երգելանայ կամ Յուսկան Որդւոյ վանիքին մէջ: Իր գործունէութեան զիսաւոր կեղրունները եղած ըլլալ կը թուին Երգելանայ Վաննը եւ Աղթամար, ուր ծաղկած եւ նկարազարդած է շրջակայ զանազան վայրերու մէջ զրուած բազմաթիւ ծեռագիրներ: Աւնեցած է աշակերտներ. ծառնօթ են Կարապետ Աղթամարցի, Մուրատ սարկաւագ՝ ծաղկող (1460 - 1471), եւ Կարապետ Բերկրցի՝ Նկարող (1471 - 1500):

Զեռ. 1566 (էջ 646), 1567 (էջ 609), 1578 (թղ. 349թ), 1642 (էջ 778), 1648 (731), 1654 չունի, 1655 (558), 1671 (757), 1684 (781), 1700 (594), 3466 (696), 3767 (թղ. 280թ),

17. - Փառըք քեզ Աստըւած. — Տպ. 895, Գկ, Տէր. — Զեռ. 1654 (էջ 630), 1700 (595), 1987 (465):

Ինչպէս կը տեսնուի վերե տրուած ցանկին մէջ, Խնդրոյ առարկայ 17 պատկերները կը բաժնուին երեք տեսակի. Մեծացուցէ 3, Ողորմեա 2, Տէր յերկնից 12: Այս վերջին տեսակը տրդէն յայտնի է իր թռւական առաւելութեամբ մեր Շարակնոցին մէջ:

Ն. Արք. ՄՈՒԱԿԱՆ

Մինաս ընդհանրապէս զբաղած է մանրանկարչութեամբ, եւ եղած է բազմարդիւն նկարող՝ տէր ընածին տաղանդի եւ ինքնուրոյն ոճի: Իր գործերէն յայտնի են շուրջ երեք տասնեակ՝ պատուղ կէս դարու աշխատութեան (1432-1483): Կը ներկայացնենք շարք մը, ընտրովի, եւ ժամանակագրական կարգով:

1. — 1432, Մաշտոց, օրինակուած կարապետ քարտուղարի ծեռքով, Արճէշի մէջ, Օրբէլինց Մկրտիչ Վարդապետին համար, եւ ծաղկուած Մինաս դպրի կողմէ, զոր կը կոչէ իր «հոգեւոր որդեակը». — Փիրղալիմեան, Նուտարք, թիւ 102, էջ 101: Ցիշտ. ԺԵ. Դարի, Ա. Մասն, թիւ 455:

2. — 1433, Աւետարան, օրինակուած երդնկացի Կարապետ քահանայի ծեռքով, Արճէշի մէջ, ոսկերիչ Յովհաննէսի համար, ծաղկուած եւ նկարագրդուած Մինասի կողմէ: Ինքնատիպ ոճով. — Զեռ. Երևանի, թիւ 5172:

3. — 1437, Շարական, օրինակուած Աթարեկի որդի Գրիգոր կրօնաւորի ծեռքով, Արգելան Անապատի մէջ, Յովհաննէսի որդի Գրիգոր կրօնաւորի համար. ծաղկած է Մինաս, բատ երեւոյթին օրինակ ունենալով Մարգիս Պիծակէն նկարագրդուած Շարական մը. — Զեռ. Ա. Յ. թիւ 2479:

4. — 1455, Աւետարան, օրինակուած Դաւիթ քահանայի ծեռքով, Արճէշի մէջ, իր անձին համար. նկարագրդուած է Մինաս. — Զեռ. Ս. Յ. թիւ 3815: Միոն, 1950, էջ 228-233:

Միրարփի Տէր ներսէսեան այս Աւետարանը կը համարի Մինասի «ամենաճոխ» եւ «ամենաընտիր» գործը (Միոն, 1951, էջ 146):

5. — 1456, Աւետարան, գրուած Կոուց Անապատին մէջ, Խաչատուր արեղայի ծեռքով. նկարագրդուած է Մինաս, որու մասին շահեկան տողեր ունի զրիչը. Աղաչեմ յիշել յաղաւթս ծեր գտէր Մինաս քաջ նկարաւոյն, որ յար եւ նման է Եներսէլիէլի հոգերնկալ առաջին նկարողին տապանակին, եւ է յաշակերտաց սուրբ վարդապետացն Թումային, Մկրտիչ Աւրէկնց վարդապետին, եւ է բանիքուն եւ հոգիրնկալ որպէս զվարդապետքն իւր, ամենայն իմաստութեամբ եւ եաւթնարփեան շնորհաւորն իլի ...»: — Զեռ. Փարփղի Ազգ. Մատենա-

դարանի, թիւ 18: Միոն, 1951, էջ 142, Ս. Տէր ներսէսեան:

6. — 1460, Ճաշոց, գրուած Յովհաննէս քահանայի ծեռքով, Արճէշի մէջ, Ստեփանոս Ղարիպշահի համար, որ հնտագային (1465) կը նուիրէ զայն Աղթամարի վանքին: Նկարագրադած է Մինաս, որու մասին զեղեցիկ տողեր ունի զրիչը. «Եւ աղաչեմ յիշել ի Տէր Ասառուած զանյաղթ նկարող սորա զտէր Մինաս սրբասնեալ կրօնաւորն, զբաղցրատեսն եւ զհեզահողին, զողորմածն եւ զաղբատասէրն, եւ զամենայն առաքինութեամբ զարդարեալն, որ յար եւ նման է Աղդէ կերպասագործին, որ եւ չորս տարի եղրայրական սիրով նախախնամեաց զմեզ ի յԱղթամար կղզիս».

— Զեռ. Երեւանի, թ. 982: Լ. Ս. Խաչիկեան, Ցիշտ. ԺԵ. Դարի, Բ. Մասն, էջ 135:

7. — 1462, Յայսմաւուրք, գրուած Խաչատուր արեղայի ծեռքով, Կոուց Անապատին մէջ, Ստեփանոս եւ Խաչատուր արեղաներու խնդրանքով. ծաղկած է Մինաս, որ «իմաստութեամբն՝ Սողոմոնին» է նման. — Զեռ. Երեւանի, թիւ 4823: Ցիշտ. ԺԵ. Դարի, Բ. Մասն, էջ 182:

8. — 1483, Աւետարան, գրած է Յովհաննէս քահանայ, Կոուց Անապատի մէջ. ծաղկած է Մինաս. — Զեռ. Երեւանի, թ. 6879:

Մինասի նկարներուն մէջ մասնաւորաբար աչքի կը զարնէ մարդկային մարմիններուն երկայնութիւնը՝ համեմատելով զլուխներուն հետ:

ՄՈՒՐԱԾ ՍԱՐԿԱՒԱԳ

(1425? - 1485?)

Մնած է ԺԵ. Դարու առաջին քառորդին վերջաւորութեան ենթաղրաբար: Որդին էր Յոհաննէսի եւ Շարմէլիքի: Եղած է աշակերտ Մինաս կրօնաւորի: Ապրած եւ աշխատած է Աղթամարի մէջ: Իրեւ սարկաւագ յիշուած է 1455ին: Իր մանրանկարչական գործունէութիւնը կը տարածուի աւելի քան երկուտասնեակ մը տարիներու վրայ (1459-1471): Այշ շրջանէն ծանօթ են չորս ծեռագիրներ, զորս կը ներկայացնենք ստորեւ:

1. — Աւետարան, 1459, Աղթամար: Գրիչ՝ Հայրապետ արեղայ, որդի Խաչ-

տուրի: Մաղկող՝ Մուրատ սարկաւագ: Մտացող՝ Գիլլահար. — Զեռ. Երեւանի, թիւ 5417: Յիշտ. ժե. Դարի, Բ. Մասն, թիւ 166:

2. — Աւետարան, 1460, Արծէկ: Գրիչ Միքայէլ քահանայ, որդի Յովհաննէս քահանայի: Մաղկող՝ Մուրատ սարկաւագ: Մտացող՝ Մտեփանոս միակեաց. — Զեռ. Երեւանի, թիւ 4850: Յիշտ. ժե. Դարի, Բ. Մասն, թիւ 180:

3. — Աւետարան, 1460, Աղթամար: Գրիչ Յակոբ Կրօնաւոր: Մաղկող՝ Մուրատ սարկաւագ: Մտացող՝ Խոնճա, զուստը Մկրտչի. — Զեռ. Երեւանի, թիւ 7627: Յիշտ. ժե. Դարի, Բ., թիւ 183:

4. — Մայր Մաշոնց, 1471, Աղթամար: Գրիչ եւ ստացող՝ Հայրապետ արեղայ: Մաղկող՝ Կարապետ քահանայ եւ Մուրատ սարկաւագ՝ եղրօրորդի գրիչ Հայրապետ արեղայի. — Զեռ. Երեւանի, թիւ 4775: Յիշտ. ժե. Դարի, Բ., թիւ 393:

ԱԲՐԱՀՈՒՄ ՎԱՐԴԱՊԵՏ

(1425? - 1502?)

Ճարտարնկարիչ Արրահամ Վարդապետ ծնած է Ժե. Դարու առաջին կիսուն մէջ- տեղերը մօտաւորապէս: Եղած է աշակերտ Սեւանցի Դանիէլ Վարդապետի: Կը յիշուի իրրեւ արեղայ 1475ին, եւ վարդապետ 1489ին: Ան ընդհանրապէս գրաղած է Նկարելով: Իր մանրանկարչական գործունէութիւնը տեւած է կէս դար (1450-1500): Այդ շրջանի արդիւնքէն կրնանք յիշել հետեւեալները:

1. — Ճաշոց, 1450, Էջմիածին, Բիւրական: Գրիչ՝ Գրիգոր Առառապետ ծերունիս: Նկարիչ՝ Արրահամ, աշակերտ՝ Կարապետ քահանայի որդի՝ Սեւանցի Դանիէլ Վարդապետի: Մտացող՝ Դանիէլ արեղայ. — Զեռ. Ս. Յ. թ. 3230: Յիշտ. ժե. Դարի, Գ. Մասն, թիւ 558:

2. — Յայսմաւուրք, 1474, Վայոց Զոր: Գրիչ Զաքէոս: Մաղկող՝ Արրահամ: Մտացող՝ Մեսրոպ արեղայ. — Զեռ. Երեւանի, թիւ 6268: Յիշտ. ժե. Դարի, Բ. Մասն, թիւ 454:

3. — Աւետարան, 1475, Բոլորաբերդոյ Անապատ (Վայոց Զոր): Գրիչ՝ Աւագտէր,

որդի Յովհանիսի: Մաղկող եւ կազմող՝ Արրահամ արեղայ: Մտացող՝ Մատաղայ եւ Դիլշատ, Նկարեալ. — Զեռ. Երեւանի, թիւ 2634: Յիշտ. ժե. Դարի, Բ. Մասն, թ. 474:

4. — Աւետարան, 1475, Տէրունը Արրահամի Նկարած պատկերները (յատկապէս աւետարանիները) մեծ հուտարքորութիւն են ներկայացնում: Նկարիչը հմուտ է եւ ինքնատիպ» (Յիշտ., Բ. Մասն, էջ 375):

4. — Աւետարան, 1475, Արկունը գիւղ (Վայոց Զոր): Գրիչ՝ Դարիթ երէց, որդի Տէրուտէրի, եղրօր բդի Աւագտէր Վարդապետի: Նկարող՝ Արրահամ արեղայ: Մտացող՝ Շահրամիր Բարկուշատեցի. — Զեռ. Երեւանի, թիւ 221: Յիշտ. ժե. Դարի, Բ. Մասն, թիւ 475:

5. — Ճաշոց, Նորոգուած է 1476ին, Մովսէս քահանայի խնդրանքով, Տէրուտէրի որդի Զաքարիա արեղայի ծեռամբ: Մաղկող՝ Արրահամ արեղայ, Բոլորածորոյ Վանը (Վայոց Զոր). — Զեռ. Երեւանի թ. 2781: Յիշտ. ժե. Դարի, Բ. Մասն, թիւ 501:

6. — Ճառընտիր, 1478, Արկունը: Գրիչ՝ Դարիթ երէց: Մաղկող՝ տէր Արրահամ. Մտացող՝ Մարգիս արեղայ. — Զեռ. Երեւանի, թիւ 942: Յիշտ. ժե. Դարի, Բ. Մասն, թիւ 541:

7. — Շարակնոց, 1487, Արկունը: Գրիչ՝ Դարիթ բահանայ: Նկարող՝ տէր Արրահամ. — Զեռ. Երեւանի, թիւ 6273: Յիշտ. ժե. Դարի, Գ. Մասն, թիւ 117:

8. — Աւետարան, 1488, Տիլիսիս: Գրիչ՝ Մկրտիչ քահանայ: Նկարող եւ կազմող՝ Արրահամ Վարդապետ (1489): Մտացող՝ Ղազար քահանայ. — Զեռ. Ս. Էջմիածնի, թիւ 129: Յիշտ. ժե. Դարի, Գ. Մասն, թիւ 146:

9. — Աւետարան, 1495, Վերի Նորավանի (Վայոց Զոր): Գրիչ՝ Գրիգոր արեղայ: Նկարիչ եւ ստացիչ՝ Արրահամ Վարդապետ. — Զեռ. Երեւանի, թիւ 5303: Յիշտ. ժե. Դարի, Գ. Մասն, թիւ 289:

Լ. Ս. Խաչիկեանի համաձայն, «Արրահամի Նկարները բազմաթիւ են եւ կատարուած մեծ վարդապետութեամբ: . . . : Պայծառակերպութեան Նկարի ցածում Արրահամը թողել է իր եւ տէր Զաքարիայի պատկերները: Այդ Նկարն աւարտուած է 1498 թը ւին» (Յիշտ., Գ., էջ 214-216 լու.):

10. — Աւետարան, 1471, Աղջոց Վանք: Գրիչ Վարդան Եպիսկոպոս: Ստացող՝ Դանիէլ Վարդապետ. — Զեռ. Երեւանի, թիւ 8409: Յիշտ. ԺԵ. Դարի, Բ. Մասն, թ. 397:

Հետազային, Մաղկող՝ Արքահամ (1498): Սեւան կղզի. — Յիշտ. ԺԵ. Դարի, Գ. Մասն, թիւ 354:

11. — Շարակնոց, 1500: Գրիչը՝ Գրիգոր արքայ և Պուկաս: Նկարիչ Արքահամ. — Զեռ. Երեւանի, թիւ 1579: Յիշտ. ԺԵ. Դարի, Գ. Մասն, թիւ 404:

ԿԱՐԱՊԵՏ ԱՂԹԱՄՈՒՐՑԻ

(1430? – 1500?)

Գրիչ, Նկարող և կազմող Կարապետ Քահանայ Աղթամարցի ծնած է ԺԵ. Դարու Երկրորդ քառորդին սկիզբները հաւանաբար: Հօրը անունն էր Յոհաննէս: Մայրը կը կոչուէր Շարմելիիք, իսկ կենակիցը՝ Ղամար խաթոն: Իր ուսուցիչը եղած է Մինաս:

Աղթամարցիին մանրանկարչական գործունէութիւնը կ'ընդգրէէ 1462–1498 տարիները: Այդ շրջանին՝ մօտ երկու տասնեակ ծեռազիքներ Նկարազարդած է շահնեկան և արժէ քաւոր պատկերներով: Այդ ծեռազիքներուն մեծագոյն մասը այժմ կը պահուի Երեւանի Մատենադարանին մէջ:

Այստեղ կը լիշենք մէկ քանին իր գործերէն:

1. — Աւետարան, 1462, Արճէշ: Գրիչ՝ Յովաննէս քահանայ, որդի Մանգասարի, աշակերտ Թումայ Վարդապետի: Մաղկող՝ Կարապետ: Ստացող՝ Խոչայ Խաչտուր.

— Զեռ. Երեւանի, թիւ 4778: Յիշտ. ԺԵ. Դարի, Բ. Մասն, թիւ 224:

2. — Աւետարան, 1463, Բերդաձոր Վանք, Ռշտունիք: Գրիչ՝ Մարգարէ. յիշտակարանին մէջ կ'ըսէ. «անմեղաղիք լեռուր, զի աչքս ի լուսոյ էր պակասեր եւ ծեռս ի շաւշափելոյ եւ միտրս ի տեսանելոյ»: Նկարող Կարապետ: Ստացող՝ Աստուածառուր տանուտէր. — Զեռ. Երեւանի, թիւ 4837: Յիշտ. ԺԵ. Դարի, Բ., թիւ 249:

3. — Աւետարան, 1470, Աղթամար: Գրիչ՝ Հայրապետ արքայ, որդի Խաչտուրի: Մաղկող՝ Կարապետ քահանայ: Ստացող՝ Մկրտիչ կրօնաւոր. — Զեռ. Երեւանի, թիւ 8928: Յիշտ. ԺԵ. Դարի, Բ., թիւ 386:

4. — Մաշտոց, 1471, Աղթամար: Գրիչ՝ Ներսէս Եպիսկոպոս, որդի Կուռջիբէկի: Մաղկող՝ Կարապետ, աշակերտ Մինասի. — Զեռ. Երեւանի, թիւ 5702: Յիշտ. ԺԵ. Դարի, Բ., թիւ 391:

5. — Մաշտոց, 1492, Ախթամար: Գրիչ, ծաղկող և կազմող՝ Կարապետ քահանայ, կենակիցը՝ Ղամար խաթոն: Պատուիրատու՝ Պաւլոս հիւսն. — Զեռ. Երեւանի, թիւ 4201: Յիշտ. ԺԵ. Դարի, Գ. Մասն, թիւ 245:

6. — Աւետարան, 1498: Գրիչ՝ Յովաննէս որդի Վարդաշախի: Մաղկող՝ Կարապետ Քինն. Աղթամարցի: Ստացող՝ Թումայ միակեաց. — Զեռ. Երեւանի, թիւ 4955: Յիշտ. ԺԵ. Դարի, Գ., թիւ 358:

Ն. ԱՐԲ. ԾՈՎԱԿԱՆ

